

Ը

|| Անոլորդական մակընթացութիւնն և բեղադրութիւնն : — | ուսմնին ու արևուն ձգողութիւնը ինչպէս ծովուն վրայ նոյն պէս ալ մթնոլորտին վրայ ազդեցութիւնի . ուրեմն պէտք է որ մթնոլորտն ալ մակընթացութիւն ու տեղատութիւն ունենայ : || Ենք մթնոլորտին այս ովկիանոսին յատակը գտուելով չենք կրնար տեսնել անոր մակերեւութիւնն վրայ եղած փոփոխութիւնները . սակայն կրնանք ծանրացափին վրայ օդին տուած ճնշումներէն նշաններ տեսնել, եթէ այն երեսոյթն ըստ բաւականին զօրաւոր ըլլայ այս նշաններն առաջ բերելու : () դին ճնշումը կ'աճէր՝ երբ մակընթացութիւն է, կը նուազէր՝ երբ տեղատութիւն է : Ի՞այց այս երեսոյթը շատ տկար է, և չկրնար զգալապէս, գոնէ մեր կլիմայից տակ, ծանրացափին վրայ այս շրջանաւոր փոփոխութիւնները պատճառել : () դը ցամաքներէ պարփակուած չէ ինչպէս է ծովերուն ջուրը, և միօրինակ կերպով կը պատէ հողագընտին ջորս կողմը . որով մթնոլորտական մակընթացութիւնը չկրնար այն մեծ բարձրութեանն ելլել, որուն կը համնի երկրիս երեսն ասդին անդին ծովուն մակընթացութիւնը՝ տեղեաց պարագայիցն համեմատ : () դին մակընթացութեան ու տեղատութեան բարձրութեանը մեծագոյն տարբերութիւնը չկրնար աւելի ըլլալ քան ինչ որ հաշիւը ջրոյն համար կը գտնէ, ենթադրելով որ ջուրն ալ ազատ համարձակ բոլոր հողագունտը պատէ : Զիսարունք այս մտածութեամբս թէ օդը ջրէն շատ աւելի թեթև ըլլալով, պէտք է որ ձգողութեամբ օդն աւելի բարձրանայ քան թէ ջուրը : Զգողութիւնը միշտ զանգուածոց համեմատ կը ներգործէ, ուստի օդ ըլլայ, ջուր ըլլայ, և ուրիշ ինչ և իցէ հոսանուտ ըլլայ, ձգողութեան ազդեցութիւնը պէտք է նոյն մեծութիւնն ունենայ . որովհետեւ թեթև հոսանուտ մը թէպէտ նոյն տա-

րածոյն ունենայ, թեթև ալ կը ձգուի : Ենոր համար լուսնի ծննդեան ու լրման ժամանակի տեղույ մը մթնոլորտական սիւնակին բարձրութիւնը կրնայ առ առաւելն իբր 0.74 մէդր տարբերիլ : Լրդ օդին բարձրութիւնը մէկ մէդր աճելով, երկրիս մակերեւութիւն մօտ, ծանրացափին բարձրութիւնն ալ հազիւ թէ հազարորդամերին տասներորդ մասամբ կը տարբերի . ուրեմն օդին մակընթացութեամբն ու տեղատութեամբը ծանրացափին վրայ պատճառուած ճօճումներն այնպէս մանր են՝ որ կարելի չէ զանազանել զանոնք աւելի մեծ անկանոն փոփոխութիւններէն, որ մեր լայնութեանց տակ մթնոլորտին մէջ ուրիշ պատճառներէ կը գրգուուին : Հասարակածին տակ, ուր այս անկանոն փոփոխութիւնները նուազ են կամ ամենեին չեն պատահիր, վերջերս դիտուեր է որ երբ լուսինը միջօրէէն կ'անցնի՝ ծանրացափին բարձրութիւնը հազարորդ մասամբ բըթացափի տարբերութիւնը մը կ'առնու, քան երբ լուսինը հորիզոնին վրայ կը գտուի :

Միլտովնի :

(Ըարունակութիւն և վերջ . Տես երես 198)

‘Կարենք մէյմը երեակայութիւններնուս դիմացը ալեւոր և գեղեցիկ ծերունի մը որ յետ բազմազիմի վշտաց և անձկութեանց՝ և կուրութեամբն ալ երկրաւոր առարկայից հաճոյքէն զըրկուած կը փնտոէ իրեն հանգիստ մը ոտար հորիզոններու տակ՝ ուր բնութեանը տիսուր ներդաշնակութեամբ մը հնչեցընէ իրեն մահկանացու կենաց վերջին ժամերը : Այս տեսարանս կը ներկայացընէր || Կիլտովն իր այցելուացը՝ առանձնութեան սենեկի մը մէջ, որուն խորին լուութիւնը, ծերունուոյն երկայն հառաջանքներէն միայն կ'ընդհատէր : || Ափտակ հերացը տակ կը ցոլանար աշխոյժ ու եռանդուն դէմք մը որ կենաց

Երկրորդ ծաղիկն է : Խյորշոմեալ ճակատն ու այսերը կենդանի գոյնով մը նկարուած՝ ի պատկառանս և 'ի կարեկ ցութիւն կը շարժէին իր ազգայինները՝ որոնք այնչափ անիրաւած էին իրեն դէմ, և դեռ ևս չէին ճանչնար այսպիսի մարդու մը յարգը, որուն ամենափոքրիկ յիշատակն ալ անդամ իրենց փափքելի պիտի ըլլար ժամանակ անցնելէն ետքը . բայց ատենը հասեր էր և Ո՛ուսայն Լնգդղիոյ կը պատրաստուէր իր մահկանացու մարմնէն բաժնուելու :

Լնտանեացը յետին քքաւորութիւնը թէպէտ ոչ սակաւ վիշտ էր իրեն, բայց կը միտիթարուէր իր դստերացը արթուն և խնամուտ աշխատափրութիւնը տեսնելով, որոնք իրենց ձեռագործովը զինքը կը հոգային . և շատ աւելի գոհ էր այս աղքատին պարէնին՝ քան Վրոմուէլի արքունեաց Ճոխութեանը, ուր երթեմն անչափ զեղիսութեամբ կը մաշէր իր անգին կեանքը : Ալ պատմեն թէ երթեմն ան աստիճան ստակի նեղութիւն կ'ունենային իր դստերքը, որ իրենց հօրը ձեռագիրները գողնալով կը ծախէին ու եկած ստակով պիտոյքնին կը հոգային, ու այն ընդարձակ դրատունը որ լի էր պիտանի զրքերով քիչ քիչ ծախելով պարապ մնացեր էր :

Երեակայութիւնը, հանճարն ու գըթասէր բարքը՝ որոնք մարդու մը երկարատև պատանեկութիւնքն են՝ Ո՛իլ տովի վրայ անջինջ տպաւորուած էին մինչեւ ցյետին ծերութիւն : (Խանր ու վսեմ էր իր ծերութիւնը, բայց ոչ մելամազնոտ . իր խորունկ և լուսէ զրկուած ազքերը կը նամանէին այն ինչ շինեալ հրդեհի մը, որ ջերմաջերմ մոխրոյն տակ թագուն կը մնայ՝ զոր եթէ գըրգուես, զօրաւորագոյն ևս կը սփուէ իր բոցոյն զօրութիւնը . իսկ դողդոջուն ու բեկրեկ ձայնը երաժշտական գործիքի մը փոփոխ ելեւէ ջներուն պէս ներդաշնակութիւն մը կը ձեւացընէր գորովական՝ մանաւանդ երբոր երգելու ըլլար, որովհետև բնութիւնը այս ձիրքս ալ չնորհած էր իրեն : (Խուան մէջ շատ անդամ դստերցը բազուկը յենած իր

ծաղկազուարձ պարտիզին մէջ ժուռ կու գար, և յանկարծ հովանաւոր ծառի մը տակ կամնկ առնելով յանպատրաստից կը բանաստեղծէր, բնութեան գաղտնեացը թէ ելերուն յարմարցնելով իր բանաստեղծական քնարը, որոնք շուտ մը գրի կ'անցուէին : Ո՛յսալիսի միջոցներ շինած է Ո՛իլտովն իր Կոյրի Հռմերու ըսուած երգերը, որոնք բանաստեղծութեան ճշմարիտ օրինակներ սեպուած են : Լորուստ Դրախտի երրորդ Դրքին սկզբնաւորութիւնն ալ որ առ լոյսն ուղղած է, առաւօտ մը արշալոյսի միջոց նոյնպէս պարտէզը՝ երեսն առ արեգակն հաստատած յօրինած է այնպիսի վառվուն երեակայութեամբ որ դիւցազներգութեանը ամենէն հիանալի կտորներէն մէկն է :

Ծանաստեղծիս վերջի վայրկեաններուն վրայ ամենեկին որոշ տեղեկութիւն մը չունինք, միայն այս յայտնի է որ առանց հիւանդութեան մը խաղաղ ու զուարթ կերպով մեռաւ իր 60 տարուան հասակին մէջ, 1674 նոյեմբերի 16ին :

Ո՛յն՝ որոյ մահկանացու շունչը ոգին էր Լնգդղիոյ, լրին մոռացութեան մը մէջ թաղուեցաւ մահուընէն ետև, միայն իր ընտանիքը չնորհապարտ երախտագիտութենէ շարժեալ անշուք թաղում մը տուին Ո՛իլտովնի մարմնոյն՝ զնելով զինքը իր հօրը քով ՈՒն-ՈՎլ եկեղեցւոյն մէջ, առանց վերտառութեան և առանց արձանագրի՝ թշնամեաց վրէժինդութենէն վախնալով . բայց գերեզմանը չմոռցուեցաւ, ու հիմա պանծանօք կը փառաւորուի իր ազգայիններէն :

Ծայց այս մեծահանճար մարդուս մահուանը հետ մեր խօսքերնուս ալ վախճան տալէն առաջ, համառօտ տեսութիւն մը կ'ուզենք ընել կորուստ Դրախտի դիւցազներգութեանը վրայ, որուն աշխարհաքարոզ համբաւը և մեր մամուներէն մօտերս տպագրութեամբ հրատարակիլը՝ արդէն ծանօթ ըլլալով ամենուն, հարկաւ պէտք կ'ըլլայ ըսել անդղիայի դիւցազներգակիս ինչ բանե-

բու մէջ թերանսալը , և դարձեալ իրեն այն կատարելութիւնները որով անմահացած է :

Բատ հասարակաց կարծեաց Ո՞իլտովն այնպիսի հանձար մըն էր որուն միայն Հոմերի լեզուն ու կիման կը պակսէր : Ինքը առաջինը եղաւ ու օրինակով ցըցուց՝ թէ ինչպէս կրօնքը հանձարոյն վսեմական նոր փայլ մը կուտայ՝ բարձր ու երկնային շնչմամբ մը ոգեսրելով . և ըստ հանձարեղ խոր հըրդածութեանն Խատիսընի “ Եթէ Դրախտին կորուստը , կ'ըսէր , դիւցազներգութիւն չկոչենք , անտարակոյս կրնանք անուանել զայն Ասպուածային քերգութիւն . . . : Եւ յիրաւի . վասն զի Ո՞իլտովնի դիւցազնը է նոյն ինքն Ռարիչն բնութեան և Դրախտին եղեմական : Շատերը ստգտանեցին զլ Ո՞իլտովնի իրը թէ իւր քերգութիւնը շատ տեղ հետեւութեամբ գրած ըլլայ և տեղ տեղ ալ ինչուան օրինակած : Ի՞ս կարծիքս թէպէտ և տեղիք չունեցաւ Ենգղիոյ մէջ , բայց այս ստոյգ է թէ Ո՞իլտովն՝ որուն միտքը անբաւ ընթերցմունքով Ճոխացած էր , իր քերգութեանը մէջ շատ տեղ նշմարանք մը կուտայ հետեւողութեան , և կամ թէ ըսենք յիշեցընել կու տայ այլ և այլ մատենագրաց մասնական կտորները : Եւ ինչպէս Հոմերոսի մէջ բնական իրաց եղական ձանաչողութիւնը կը տեսնենք որոնց մէջ կը Ճոխանայ և կը գերազանցէ զբնաւս , այսպէս ալ Ո՞իլտովնի վլըրայ սուրբ զբոց խորին հմտութիւնն և ուսումնական մակացութեանց ընդարձակ գիտութիւնը կը տեսնուի՝ որոնց մէջ շատ անգամ անընտրողսբար և անձաշակ կ'ընկղմի՝ ձանձրանալի ընելով մեզի անոնց ընթերցումը . բայց նոյն խոկ ասոնց մէջ ալ ստեղծական հանձար մը կը ցոլանայ , և տաղաչափութեան փոփոխ ու նորագիւտ ըսուածքը որ շատ դժուարին է այսպիսի երկայն քերդութեան մը մէջ ըստ կարի ախորմելի ընելը՝ առանց նուաստանալու , ցոյցք են Ո՞իլտովնի անխոնջ ու զօրաւոր մտայը : Բայց անդրադարձութիւն մը ընե-

լով հոստեղս , կը տեսնենք՝ որ երբէք հանձար մը այսպիսի վսեմ ու զժուարին նիւթ չէր ընտրած վրան երկասիրելու , որուն մէջ Ո՞իլտովնի վախճանը ոչ էր ազգ մը և դիւցազն մը ներկայացնել , այլ ամբողջ մարդկութեան սերունդը , որոյ նմանը ուրիշ դիւցազնէր գութեանց մէջ չենք տեսներ . բայց այս ակտուակ մէջ է խոստովանիլ որ Ո՞իլտովնի իր երեւակայութեն լիութեամբը , բան զամն դիւցազնէրգակ բանաստեղծ անփոյթ եղած է այս տեսակ քերգութեան սահմանեալ կանոնները Ճշգիւապհէլու , զօր յանիրաւի կ'ուզէ պաշտպանել Խատիսըն՝ Ո՞իլտովնի մեծ ջատագով : Կորուստ Դրախտին եղականութիւնն ու յարգը ասոր վրայ կայացած է որ ամեննեին անօրինակ է իր տեսակին մէջ , անանկ որ մինչդեռ ուրիշ դիւցազնէրգութիւնքիառներևակայական ու պատմական գէպերով Ճոխացած են՝ Ո՞իլտովնինը ընդ հակառակն բոլորովին երեւակայական է , մանաւանդ թէ անդր ևս քան զերեւակայութիւն . վասն զի բանաստեղծը բնական բաներն և մեզի ծանօթ առարկայները նկարագրելու ժամանակ պէտք էր ծնուցիչ երևակայութեն զիմէր՝ ուսկից էր բոլոր իր աղքիւրը : Ի՞ս տեսակ մտայ ծնունդը կը նմանի , ինչպէս ինքը գեղեցիկ կերպով կը նկարագրէ , Ո՞ադայէլի տիեզերաց անբաւաւութեան մէջ ըրած ենթագրեալ արշաւանքին : Ուրեմն այսպիսի ձեռնարկութիւն մը որչափ որ բարձր ու գերազանց ըլլայ յինքեան , բայց խոստովանելու է միանգամանյն որ շատ անկատարութեանց ալ ենթակայ է , ինչպէս որ ’ի փորձոյ տեսնուեցաւ . որովհետեւ խիտ առ խիտ յափշտակիչ գեղեցիւթենց հետ ունի նաև մեծամեծ պակասութիւններ Ո՞իլտովնի Դրախտին կորուստը , որոնք կիրթ ախորժակի մը առջև առապարուտ և ամայի փուեր կը տեսնուին : Ի՞այց Ո՞իլտովնի քերգութիւնը ընմանիր Շէքսբէրի կաշկանդեալ , բռնազբաս ու չափազանց ստորին իմաստներու զեղիսութեանը , մանաւանդ թէ իր խորին հմտութեա-

նը և նիւթոյն բղորովինն երեակայա-
կան ըլլալուն պատճառաւ ը անհարթու-
թեանց միւս ծայրը կ'անցնի : Եւ ինչ
պէս Շ էյքսբիրին մէջ կը տեսնուի տը-
զիտութիւն և նորահնար գիւտեր՝ բո-
լորովին արուեստէ դուրս , ընդհակա-
ռակն Ո՞լտովին իր գիտութեամբն և
արուեստովը կը զեղիսի . ու շատ ան-
գամ մարդկային մօտայ ասպարիզէն ան-
դին անցնելով՝ կարգէ դուրս մտածու-
թիւններ մէջ կը բերէ ընդդէմ պար-
զութեան և գեղեցիկ ախորժակի : Ո՞-
ւեցընենք ասոնց վրայ նաև ուրիշ շատ
մը շափազանց ձոխութիւններ , անբնա-
կան ենթաղութիւններ , աշխարհա-
գրական և դիցաբանական ձանձրացու-
յիչ մասեր , աստ և անդ յանկարծական
զուարձախոսութիւններ , բնաբանական
այլ և այլ անդրադարձութիւններ և
բացատրութիւններ , և տեղ տեղ ալ
քերդողական աշխուժի պակասութի .
ահա ասոնք են՝ որոնք ստուեր մը կը
բերեն Ո՞լտովին հանձարյն և կը
նուաստացընեն իր քերդութեանը յար-
դը՝ մինչդեռ սկզբնաւորութեանը մէջ
ընթերցողաց միտքը կը յափշտակէ :
Դարձեալ դիւաց ժողովքի նստիլը ծազ-
րական գիւտ մըն է , ինչպէս նաև հրեշ-
տակաց երկինքը թնդանութներով ը-
րած պատերազմը , և հօր Ի՞ստուծոյ
կարկինով տիեզերաց սահմանը որոշելը ,
դիւաց օձի կերպարանք մօնելը՝ և այն ,
որոնք բոլորն ալ անբնական և զարտու-
ղի մտածութիւններ են : Ի՞մանապէս
տեղ տեղ իմաստակական ձամնարտակու-
թեամբ կ'աստուածաբանէ ձանձրալի
ու անհատնում խօսակցութիւններով ,
մանաւանդ երկույթետին զբքերուն մէջ ,
թէպէտ և պակաս ըլլան գեղեցիկ ու
վառվուուն կտորներ : Դայց 'ի վեր քան
զամենայն՝ կը պակսի Ո՞լտովին քեր-
դութեանը մէջ ուրիշ բան մը , այնպի-
սի բան մը՝ զոր բնութիւններ Յունաստա-
նի և Խոտալիոյ բախստաւոր հանձարյնե-
րու միայն պարգևած է , նման այն պայ-
ծառ և քաղցրաշունչ երկնքին որուն հո-
վանաւորութեանը տակ պահպանուած
են : Ի՞նդհակառակին Ո՞լտովին քնարը

կէս մը երբայական ո՞չի անհարթութէնէն և կէս մ'ալ հիւսիսային ցրտաշունչ երկնքին տիսուր հորիզոններէն տկալրամնալով՝ փոխանակ փափուկ ու քաղցրախորժներդաշնակութեան խուլարձագանգ մը միայն կ'արձըկէ :

Բայց այս անձաշակ և խուլ արձա-
գանգին չետ մէկտեղ ինչպիսի յափը-
տակիչ մասեր չեն ներկայանար մեզի .
որուն արևելքան Ճոխաթանութեանը
վրայ դրումուած է եւրոպական յստակ
վայելութիւն մը . և աւելի զարմանա-
լին այն է որ Ա'կտովնի պէս վայրագ ու-
վսեմ հանձար մը ինչպէս կրցեր է գողար-
ու փափուկ նկարագրութեանց մէջ գե-
րազանցել զյոգունս : Դրախտին նկա-
րագրութիւնը՝ իր քերդութեան սքան-
չելի մասերէն մէկն է՝ ուր բանաստեղ-
ծական ամենայն աշխայժ կը ցոլանայ .
Ճշմարիտ տիպ և ճաշակ նկարագրական
արուեստի : Բայց Ծգամայ ու Եւայի
քաղցը կենակցութիւնը , այն աստուա-
ծային ու անմեղ սիրոյ բոցը որ նոյն եր-
ջանկաւետ տեղոյն մէջ կը վայելէին ,
բոլոր Ա'կտովնի հանձարոյն նորագիւտ
զարդերն են , որոնց նմանը ոչ միայն
անգղիացի բանաստեղծից մէջ չգըտ-
նուիր , այլ և ոչ իսկ Ա' իրգիլիոս կրցեր
է իր Դիդէովը հաւասարիլ , ինչպէս
Հոմերոսն ալ իր հարսանեկան սիրոյ
գեղեցիկ նկարագրութիւններովը : Հոս
Ա'կտովնի ճարտարութիւնը՝ սէրը ա-
ռաքինութիւն մը դարձուցած է , և հեշ-
տութիւնը երկնային պարզեներէն մէ-
կը՝ զոր մարդս իր յանցանելովը կօրսըն-
ցուց :

Կը համարձակինք հոստեզս վերջին
հաշակ մ՝ալ տալու մեր բարեսէր ըն-
թերցողաց յարում չէ զինակին վսեմու-
գողար մատածութիւնքը և թարգման-
չին հարտարութեան յետին ձիգը յայտ-
նապէս կը տեսնուին . և է Եշայի՛ Ազա-
մայ իր ստեղծումը պատմելը : Հոս ար-
դարե կ'անմահանայ ՈՒիլտովն . աշխոյժ
բանատեղծական , գողար իմաստներ՝
վսեմութիւն անզուգական իսիտ առ
խիտ որ կը ներկայանան , քերգողական
արուեստին յաղթանակըն են :

Օօրըն զայն յիշեմ ըստէպ՝ յորում զարթեայ նախ ի քընոյս
հանգուցեալ ի ծաղկունս ընդ հովանեաւ եւ զարմացեալ.

Ինգէտ թէ զի՞նչ էի եւ ուր, ուստի եւ իբր ածեալ յայն վայր։
Ոչ հեռի անտի խոխոջ ջուրց վըտակաց բըղիսէր յայրէ

Եւ ծորանքըն ծաւալեալ ծով սըփուէին լայնակայլակ
խաղաղիկ յըստակ եւ ջինջ իբրեւ զերկնի մաքուր պարզուած։

Խմ անդըր հետեւեալ անփորձական ինչ խորհըրդիւ՝

Օքալար ափամբն ընկողմեցայ հայել ի լիճն հարթ եւ վըժիտ
Որ յաշս իմ միւս եւս այլ իմն երեւէր երկրորդ երկինք։

Խյոնարհեալ ի նկատել զիս, ահա կըշիռ ի հանդիպոյն

Ելերպարան մի երեւեալ անդէն ի ջուրցըն ապակւոջ՝

Կարկառէր հայել յիս, յայնժամ ես յետս ընկըրկեցայ,

Ինկըրկեցաւ եւ նա յետս . անդէն դարձայ ես սըխրացեալ,

Ոլխրացեալ դարձաւ եւ նա վաղվաղակի անդրէն առ իս .

Խյանդակաթ եւ սիրալիր ականողեայն հայեցուածովք :

Տակաւին ացքս անթարթափ յառեալ մնային ի նոյն պատկեր

Եւ հաշեալ մաշէի յունայնալար ցանկութենէ,

Եթէ ձայն ինչ բարբառոց չէր յիս ազգեալ օրինակ զայս .

“ Օօր դուդ տեսանես, ով արարածըդ գեղեցիկ ,

Օօր այզըրդ տեսանես՝ դու ես, նաքեւ գայ եւ գընայ .

() ն զիմ հետ արի տարայց ըզքեզ ուր ոչ ըստուեր է սոսկ

Որ սպասէն քում գալըստեան եւ աղուական գըրգակցութեանդ .

Որում դուն ես պատկեր՝ վայելեսցես ի նոյն անքաժ ,

Ունկըրտւոյ հոյլ խուռներամ՝ քեզ նըմանոյ՝ տացես նըմա ,

Եւ անուն յորջորջեսցի քեզ նախամայր զարմի մարդկան :

“ Օ ի՞նչ գոյր առնել քան գնալ ըզհետ՝ անտեսաբար առաջնորդեալ :

Տեսի զքեզ ընդ սօսեաւ՝ հասակագեզ, վայելքատիպ ,

Այակայն ինձ ոչ թըւեցար իբրեւ զփափուկ ջուրցըն պատկեր

Դեղաղէշ, սըրտացուցիչ ի շնորհ ուի սէր քաղցրախորժակ :

Ես ընդ կրուկ նահանջիմ, դու զչետ պընդեալ ձայն արկանես .

Դարձիր, Եւա ըքնաղագեզ, դարձիր՝ յումմէ փախչիս ի բաց ,

Յորմէ փախչիսդ ես ծընեալ, նորա մարմին ես եւ ոսկերք :

Ե ծընունդ քո ես յիմմէ կողէ աստի ետու քեզ փոխ

Ի զմարմինդ եւ ըզկեանսդ, ի մերձաւոր սըրտիս մասնէ ,

Ե ինել միշտ ինձ կողակից, անմեկնելի քաղցր ըսփոփանք ,

Օքեզ իշնդրեմ, հոգւոյս հատոր, ըզկիսամասն իմ պահանջեմ : —

Ինուշակ քոյով ձեռամբըդ կալար զիմն, ընդ քեզ զիջայ .

Հայնմ օրէ զիտեմ քանի յաղթէ գեղց առնացի շնորհ

Եւ ըզգօն իմաստութիւն՝ օր ստոյգ միայնն է գեղեցիկ „ : —

Օայս խօսեալ ամենեցուն մօրս եւ աչօք խանդակաթեալ

Ե գութ ամուսնասէր ընդունական սուրբ հարսանեաց ,

Ղնձկարեկ զանձն հեղեալ ըգնախահարբն ի կէս փարի .
 Պատարուն եւ մերկ լանջացըն կէս՝ սքողեալ հերով իւրով
 Որ ի գանգուրս ոսկեհիւս իջեալ ծրփեալ ծաւալանայր ,
 Երթեալ հանդիսէր հուժկու կըրծից առըն իւրոյ
 Որ հրաշացեալ ընդ գեղ նորա եւ՝ նդ անձնատուր վայելութիւնս
 Ջմսուցաւ վրսեմական սիրով հանգոյն Օ եւս առ հերա .
 Օ ամսպ յորժամ բեղնաւորէ զծաղկատարափս Ղհեկանի .
 Եւ համբուրեաց սուրբ ողջունիւ ըգնախամօր կուսին շըրթունս :

Գիրք Դ, 414.

Ո՞իլտովնի կատարելութիւններէն մէկն ալ է իր տեսարանները ստէպ ըստէպ փոփոխելը՝ որ ընդհակառակն ինչպէս որ հասու եղած են իմաստուն ընթերցողք՝ շատ դիւրին էր ձանձրանալի միակերպութիւն մը առնուլ այն նիւթն որ ըստ ինքեան պարզ և ցամաք էր :
 Ո՞իլտովն գոհ ըլլար պարզ նկարագրութեամբ մը անցնիլ Ղդամայ և Եւայի երկնային անմեղութեան վիճակը , իրենց փառացը վայելունքը , անկումնին , դիւաց ընդդէմ Ղդարչն ապըստամբութիւնը . այլ իր հանձնարոյն զօրութեամբը կը լայնէ զանոնք , նորանոր գիւտեր ու պարագայներ կը յաւելու , և իր ձարտարարուեստ վրձինովը գունաւորելով՝ ախորժելի ու պայծառ տեսարան մը կ'աւանդէ մեզի . արժանի երկասիրութիւն արժանաւոր հանձարոյ : Ղրախտին կորուստը արդարեշգրիտ նախագաղափար մըն է մարդկային զգացմանց և կրից . այնչափ աւելի՝ որովհետեւ որ բանաստեղծը իր կենացը մէջ պատահած դէպքերը շգրիտ նկարագրած է :

Ո՞իլտովնի խորին և թափանցող հանձարոյն ապացոյններէն մէկն է նաև իր գեղեցիկ և բանաստեղծական աննման անդրադարձութիւնները զորոնք վսեմ ձարտասանութեամբ մը կը բացատրէ , և այս մասիս մէջ այն աստիճանի գերազանցած է որ կարծես թէ մարդկային հանձարը անկէ աւելի չէր կրնարքարձրանալ : Ղատանային նկարագրութիւնն ալ բանաստեղծական արուեստի պարձանքներէն մէկն է :

Օ օրաւոր հանձարը բոլորովին իր

երեակայութեանը թեւերուն յենած , անառաջնորդ՝ ազատաքայլ թոշիլ կ'ուզէ , ծանր է իրեն հետեւութեան լուծը և ծանրագոյն ևս ուրիշի բեռան տակ հեծելը . Ո՞իլտովն այսպիսի հանձնարմըն էր : Ո՞եկէն իր քերդութեանը սկիզբը մեծամեծ տեսարաններ կը պարզէ մեզի , կը բանայ երկնի ու երկրի անդունդները՝ որոնց բէսանէլի խաւարին տակ կը ներկայանայ Ղատանան հրալից ծովակի մը մէջէն՝ որուն լուսաւորութիւնը հրեշտակապետին տեսութենէն կը խաւարի : Նկայ բանաստեղծ մը որ այսպիսի սաստիկ տեսարանով մը սկսի իր քերդութիւնը : Ղուածին ու երկրորդ գրքերը նոյն ոճով կը շարունակէ , ետքը աւելի զարմանալի ու վսեմ տեսարան մը կը ներկայացընէ , որ է սատանայի տիեզերաց վհին մէջ ըրած ձանապարհորդութիւնը . հիանալի մտածութիւն : Ի այց երբոր Ղրախտին նկարագրութեան տեղը կը մօտենայ՝ հոնվսեմութեան ծայրը կը հասնի , և բանաստեղծիս երեւակայութիւնը կամաց կամաց պարզուելով փափկութեան մէջ կ'երթայ կ'ընկղմի : Եթէ Ղրախտին գութեանը հետեւեալ մասերը նոյն ուժով շարունակուելու ըլլային , արդարեհանձար մը ասկէ աւելի գերազանց երկասիրութիւն մը ծնած չէր ըլլար . բայց դժբաղդաբար նոյն կրակը կը սկսի տկարանալ , բանաստեղծական աշխոժը կը թուլնայ . և թէպէտ տեղ տեղ նորէն կ'արծարծի , այլ 'ի զուր :

Տեսանք ինչուան հիմա Ո՞իլտովնի յաղթանակները , իր հանձարոյն աղդունքները , մատենագրա-

կան և քաղաքական շքեղ ընթացքը . . .
բայց Ո՞իլովն ըսելով արդեօք սրտեր-
նիս իրեն կը զբաւուի . . . Ա թգարեւ բա-
րեբաղդ են անոնք՝ որմնք իրենց փա-
ռացը հետ արտասուաց կաթիլ մ' ալ
ստացեր են . այն ատեն իրենց փառքը
մեր սրտին մէջ անջինջ կը տպաւորուի ,
և այն է բանաստեղծի մը ստոյդ և
տեական անմահութիւնը :

Գալաօ-ոնգեղիւր :

Ի՞նութեան սովորականէն դուրս ցու-
ցրցած արարածներէն մէկն ալ կրնայ
սեպուիլ իրաւամբ Գալաօ-ոնգեղիւր
ըսուած թոչունը՝ իր կտուցին մեծու-
թեանն համար : Ի՞ս թոչունս թէպէտ
շատ նուազած է հիմա , բայց տակաւին
կը գտնուի Ացիրիկէ և Ամերիկա : Գա-
լաօի կտուցը այնպիսի գիրքով մը հաս-
տատուած է գլխին վրայ՝ որ կարծես
թէ իր կերակրիկը ծամելը աւելի դը-
ժուարացնելու համար եղած է :

Ի՞ս թոչունիս գլուխը համեմատու-
թեամբ որչափ որ պատիկ է , ընդհակա-
ռակին կտուցն ալ այնչափ աւելի տգեղ .
խոշոր ու կորածն է . և այն աստիճանի
տկար որ հազիւ իր աւարը կրնայ խած-
նել , որովհետեւ այնչափ աւելի ծամե-
լեաց կարողութիւնը կը տկարանայ , որ-
չափ որ զօրութեան կեղրօնէն հեռու
կ'իյնայ . երկայն լծակի մը նման որ այն-
չափ անզօր կ'ըլլայ , որչափ որ իր կեղրո-
նական կէտէն կը հեռանայ : Ի՞ս օրի-
նակս շատ ձիշդ կը տեսնուի աս թոչու-
նին վրայ : Ո՞իայն կտուցին ծայրը կը ը-
նայ ծառայեցընել . որովհետեւ ինչուան
հօն արդէն կտուցին երկու շրթունքնե-
րը անանկ անհաւասար և անպատշաճ
են իրարու որ ձիշդ մէկզմէկ չեն շօշա-
փեր . և անանկ կակսով և դիւրաբեկ
են որ ամենաթեթև հարուածէ մըն
ալ կրնան բեկանիլ կամ վիրաւորուիլ .
այնպէս որ խեղձ կենդանին չկրնար բան
մը ուտել՝ առանց կտուցին մէկ կամ
միւս կողմը հարուածելու . զորն որ քիչ

մը ատեն գործածելէն ետեւ բոլոր օրը
անկարող կ'ըլլայ ուրիշ բան ծամե-
լու , որովհետեւ կը բժանանայ ու կը խան-
գարի կտուցը , նման դանակի մը բեր-
նին աւրուելուն :

Այս անկատարութիւնները ըստ բա-
ւականին նուազ կ'ըլլային թէ որ կտու-
ցին համեմատ ստուար լեզու մըն ալ
ունենար . բայց խեղձը անկէ ալ զուրկ
է , և ընդհակառակին խիստ պղտիկ ու
կարծ լեզու մը ունի՝ որով և սովորա-
կան լեզուաց գործողութիւնն անգամ
չկրնար ընել . և փոխանակ օգտի աւելի
և արգելք կ'ըլլայ բերնին մէջ :

Եթեանւոյս վերին ծամելեաց վրայ
կը բուսնի եղջերային գոյացութիւն մըն
ալ որ ութ բժամատ երկայնութիւն և
չորս ալ լայնութիւն ունի արմատին կող-
մը , որ քիչ մը առջեով երկրննալէն ետ-
քը՝ գէպ ՚ի վեր կը ցցուի ոնգեղիւրի
եղջիւրին պէս , որով կտուցը՝ որ արդէն
տկար է իր հարկաւոր գործողութիւն-
ներն անգամ կատարելու համար , աւե-
լի կ'անկարողանայ երբ աս ալ վրան կը
ծանրաբեռնի առանց ուրիշ կողմանէ
կտուցին նպաստ մը աւելցընելու :

Գալաօ-ոնգեղիւրին երկայնութիւ-
նը գլխէն մինչեւ պոչին ծայրը երեք ոտ-
քէն աւելի է . իր կազմութեանը մէջ
քանի մը նմանութիւններ կը տեսնուին
ագուաւին հետ , և մասնաւորապէս իր
փետուրներուն վրայ՝ որոնք փայլուն
ու սեւ են . միայն պոչին չորս կողմը
ձերմակ վերջաւորով զարդարուած է ,
որ բոլորովին տարբեր երևոյթ մը կու-
տայ փետուրներուն : Հօնքը և արտեա-
նունքը սեւաւ և տափակ են , իսկ ոտ-
քերն և մատուրները երկայն և թուխ
թեփերով ծածկուած : Ինչուան հոս
ացքի տգեղ երևնալու բան մը չենք տես-
ներ Գալաօ-ոնգեղիւրին ոչ կազմու-
թեան և ոչ իր միակերպ գոյնին մէջ :
Բայց իր կտուցին և անոր վրայի հան-
գրիձածն եղջիւրին գալով կը տեսնենք
որ նոր տեսակ , այլանդակ ու տգեղ բան
մըն է : Երեսին բոլոր ստորին մասը
ծածկուած է այս կտուցովս . իր կիսա-
գէմ երևոյթը և անոր վրայի նորատե-